

պեալ կաշկանդեալ և ընդարմացեալ, յանցագ յափրութիւնս գարշաւթեց թշուառականն ամենեւին չէ տէր և աեզեակ ոչ իւր արարմանց, ոչ իւր նպատակաց, ոչ իւր ընթացք եւ ոչ իւր փափաքներուն . խիղճն կը նմանի նաւու բեկորի մը որ անհուն ովկիանուն մէջ մրմանեալ և կառաջի ալեաց մասնուած՝ կը մզաւի միշտ աւելի այն կօղմը ուր սաստկագոյն կը քշեն զայն ալեաց կատազութիւնք, սակայն գուցէ այս բեկորը ծովէն դուրս ենէ, բայց կրից ալեաց մասնուազը թերեւս չ կրնաց վերջապէս ելք գտնել:

Եւա՛լ, քանի՞ դժբաղդէ այսպիսի մարդու մը կեանքը, քանի՞ ողբալի նորա թշուառ կացութիւնը . և ո՞չափ դաւն է արդեօք նորա կրած աանշանքներն նոյն խակ իւր խղճէն, որ անաշու է և անողօքելի իւր պաշտօնին մէջ . միշտ կը յանդիմանէ և միշտ կը պատմէ: Յշրանի թէ միայն ասոնքը ըլլային . կան ասնց հետ ուրիշ տառապանքներ եւս . անդադար արտաքին երկիւղներ, որք անգղի պէս սիրառը կը կրծեն . միշտ կամկածանք, միշտ անստառքութիւն . երկիւղ հոգւոյ կորլստեան, երկիւղ ՚ի մարդկանէ . երկիւղ յԱստուծոյ, վերջապէս ոչ կեանք, այլ ասնշանք, այլ հուր, այլ դժոխք երկրաւոր, որ անգութէ քանի զամենացն տանձանս մարդահնար:

ՈՎ յիմարութեան մարդոյն, գեւ ըութիւնը՝ որ ամենադառն վիճակ մը է աշխարհիս մէջ . որոյ լոկ անունը սարսուռ կ'ազդէ մարդոյն և զոր հանը ըութիւնն իբրեւ մահու եւ կենաց խնդիրնկատողութեան առնելով, զայն ջնջելու համար ահագին բանակներ կազմեց, մեծ պատրաստութիւնք տեսնուեցան, թնիմանովթներ դօւացին, մարդկանին արեան վրակիներ խաղա-

ցին և վերջապէս մոսամք մի ջնջուեցաւ մարդկութեան ճակտէն այս անարդութեան կնիքը, բայց ինչ զարմանք, ահա ազատ և անձնիշիանմարդին, սոյն արեւամք ջնջուած սարկութեան սիսերիմ թշնամին, իւր կրից սարուեկ կրլայ:

Եհա երջանկութեան սահմանուած մարդն, այսպէս ողբալի սիալմամք մը իյնաղովն ծայրացեղ թշուառութեան վհին անդունդը . կամակարութեք կըտանջէ ստէպէ ինքզնիքը՝ չու զելով յուտընկալ, միշտ կը տանջուի իւր կարծեցեալ վայելու մներուին և կը խորասուզի գեպ ՚ի յաւահատութիւն ունկից անդին է մահ մարմնոյ և յաւխոենական թշուառութիւն հոգւոյ:

Եհա այս է կամաւոր թշուառութեան՝ դառնութեան բաժակին վերջին մրուրը, զոր մարդն անդթարար անձամք անձին կը մատակարարէ ինքնիրմէն վեասուելով, առանց ուրիշն միջամառութեան:

Ս. Գէորք Շահանեան
Եղիսացի:

ԴԱՍՏԻԱՐՑԿՈՒԹԻՒՆ

ԿԱՆԱՆՑ

(Հարունակութիւն, տես թիւ 8.)

Եյս երջանիկ ժամանակ շատ շուտ անցաւ իմաղջիկ, ո՞հ կ'հարցնես թէ ինչ չու աչքէդ արտասարք կը թափի, այն պիտի վաղէ, զի մեր թշուառութեան առաջին սկատնառ մենք ենք կանայք, զի մեր նտխամոյրը այնպէս մէկ կերա-

Երար մը կերաւ որուն դառնութիւնը
մինչև աշխարհիս վերջն մարդուն բեր
նին համ' տուաւ . գիտեմ պիտի հար-
ցնես աղջիկս , թէ ի՞նչ էր այն կերա-
կուր , և ի՞նչ անոր դառնութիւն , լո-
րսվ պիտի պատմեմ , որպէս զի դու աղ-
ջիկս սիրելի օրիգրդս որքան հնար է պա-
տուիր անապահ ըզաս . մէկ պատուի-
րանազանցութիւն մեր անմահութեան
վրոյ մահ բերաւ , մեր երջանկու-
թեան տեղ թշուառութիւն դրաւ .
երեւակայէ աղջիկս այսօր մեր այս
տան մէջ ամեն բան ունինք , ու բա-
նի մը կարօտ չենք , հայրդ կամ ես քե-
զի ըսէնք այս ամեն քուկդ է կարող
ես ամենն ալ ու զածիդ պէս ընել .
բայց այս մէկ ծառին մի մօտիկնար ,
անիկայ պիտի պահենք մէկ նշանաւոր
օր մը ՚ի միասին կը վայելենք , դու իմ
և հօրդ այն պատառէրին հակառակ այն
ծառին պառուզը ուատես , հայրդ զայ-
րանայ անօր համար ու դու պիտի ես
թէ ես չը կերաց այսովէս եղաւ ու այն
պէս , այս պատ ՚ի պատ պատասխա-
նիդ ու այն ծառին մօտիկնալուդ եւ
մեր պատուէր կոտրելուդ փոխարէն
հայրդ քեզի այս առւնենին արաւաբուէր .
ու դուրս ապաւէն մը չ' գտնէիր մերի ,
պոկոսն անօթի և մեր տեսութենէն
զուրի կենայիր . ոչ ոք ձեռք տար քեզ
ու միսիթարէր , դու մօտիմ մէջ նրա-
տած գետի պէս արտասուք թափե-
լու պիտի չը հառաջէիր . այն այնքան ,
որքան օր կարծիքէս վեր կը համարէմ .
իմ սիրելի աղջիկ հիմայ կզգաս , թէ
ի՞նչ թշուառութիւն կը պատճառէ
այսովէս դէպէք մը , այս և ասոր նման
է մեր նախամօր և նախահօր անկու-
մըն , մեր երկնաւոր Հայրը այն բարի
արարին այնքան բարեաց համար՝ որ
մեր նախահօր ու նախամօր տուաւ ,
իւր մէկ հատիկ սիրոց փոխարէն պա-
տուիրեց փոքրիկ և կարելի բան մը ,

թէ և Վ. յդ դրախտի մէջ որքան ծառ
ու եր կոյ անոնց պատուզը տնխտիր կե-
րէք , իսկ այս մէկ ծառէն չուաէք ,
երբ որ ուտելու լինիք մահու կը մեռ-
նիք ու Վ. յն մեր բարի Հայրը ուտե-
լու հետեւանքն ալ ցցուց . բայց ա-
նոնք անգույց և անփորձ թշուառու-
թեան . վերջապէս մեր նախամայրը
կերաւ օձի թմելադրանօք , ու մեր նա-
խահայր վիչու ուտելու ընկերի սի-
րոյն համար . Վ. յա տեղ աղջիկս գի-
տես թէ մեր մեծ իրաւունք կորաւ ,
մեր սեռի առաջնոր , մեր մայր Վ. յան
առաջն վրասով լինելուն համար ,
մարդիկ էրիկ մարդիկ իրենց իրաւուն-
քը բարձրացուցին , իբրու թէ իրենց
սեռի առաջն մեր նախահայրը առա-
ջն չէ եղեր մահու վճիռը ընդունող ,
ու ՚ի սէր ընկերին ինքը մատնած
է թշուառութեան օր և իցէ մեղ վե-
րաբերեալ փաստերը իրաւոցի են
մինչեւ մեր երկնաւոր փրկչի գարուո-
ուր , որուն պատմութիւն պիտի ընկէմ .
իսկ անկէ զինի անսեղի , այն Վ. յանց
կողէն կրակ ելու մարդիկ լափելու ,
իսկ Փրկչի կողէն՝ որ անմեղ կուսի մը
մէկ հատիկն էր , ջուր ելաւ մարդիկ
լուանալու և լուաց իսկ . Աիրելի աղ-
ջիկս մեր նախամայրը ու նախահայրը
պատուզը ուտելուն հետ իրենց անմե-
ղութիւն կորսնցուցին իրենց անմե-
ղութեան զարդը գնաց իրենց փայէն
ու իրենց մերկ ու խայտառակ ըլլալ-
նին իմացան , ուստի ծածկուելու ու
բարի Հօր վճիռէն փախելու ելան ,
ու մեր բարի Հայրը տեսնելով որ ա-
նոնք իրենց յանցանքը խոստովանելու
տեղ պատճառ կուտան զանոնք այն
սուրբ փարէն արտաքսեց այս թըւ-
ուառ կենցաղց գիրկը , ու իրենց
վշտաց մէջ անոնք որդիներ ծնան ու
մարդկան աղջը շատցաւ երկրիս վրայ
անոնց դրախտէն ենիւն մինչեւ օրու

ութ հազար տարուան մօս է , սիրել
ի աղջիկս գու եւս կուլս որ պահ
մը առաջ կուզելիր թամթիկներովդ աչքս
սրբել բայց չեմ գիտեր լացդ անոնց
համար է թէ մեր թշուառութեան ,
մեր թշուառութեան համար զանոնք
բամբասելու իրաւունք չունիք , նոխ
որ մենք անոնք տեսնարար անոնց փոր
մէն սիրտի խրատուենք չը խաբուե
րու , մենք եւս կրխարու նիք ու տ
նոնցմէ տւելի կը մեղանձենք մեր երե
նաւոր Նօր առաջ , անոնք թշուա
ռութեան անդգայ նեկան , մենք եր
ջանկութեան ցանեացողքս գարձեալ
կիյնանք . երկրորդ՝ ծածուկ բան մի
կար նախախնամադին մէջ որ ասոնց
անկման չը մօտիցաւ , այն է չիյնա
րու ձեռք չը տուաւ , այս տեղ և ոչ
նախախնամութեան գէմ բան մը կրո
նանք զրուցել , քանի որ նո չեղածն
կրնէ , ու չեկածն կը տեսնէ :

Բայց և անոր միածին բանի որդ
ւոյն ծոցածնի սէրը ու գումար կը աես
նուի , աղջիկս մեր ստեղծման համար
խորհուրդ կը լինէր , ու մեր անկման
համար խորհուրդ կը լինի , Նօր ու
Որդին և Այուրը Նոսին մէկն կը աես
“Եսո Եգամը եղաւ մեղմէ մէկին պէս ,
այս տիսուր խօսք մարդուն համար
ու անոր վրայ կիցնէր , ուստի , այն
յաւիտենից բանք , ծոցածն միակ որ
դին իր սուրբ սէրը յայտնեց ու որո
շեց՝ որ մարդ լինի ու նեկած մարդը
նորէն իւր տեղ հանէ , այսպէս Վո
տուած մը գու խմ սիրելի աղջիկս չես
սիրեր , որ կամք կընէ կրօսեղձէ , ա
զատ կտմք կուտայ մարդուն , ուրիէ
կը լինասուի մարդը , նորէն կրոտչէ
մարդ ըլլալ զայն իւր արիւնով փրկել :
Այրէ աղջիկս զայն , պաշտէ զայն , ու
թէ որ անոր աւետարանին համար հար
կը ստիպէ մեռիր , որ միշտ ապրիս ,
անոր սնուն Վան է , Նօր էակից է .

Հոգւոյն մասաւկից , Նօր հետն էր ու
միշտ Նօր քով ու Նօր մէջ կը մնաց
այժմ և միշտ և յաւիտեանու յու ե
տենից , անոր երկրիս անուն Յիսուս
Քրիստոս է , Տշմարիտ Եմմանուել ,
Մեսիայն մեր միրկիչ , աշխարհի տէր ,
խօդուղութեան ոահման , սիրոյ վւ
տակ հուատարութեան հեղմնակն է :
Պիտի տեսնես իւր տեղ թէ այս Վա
նըն Նօր իւր խօսուումն բնէ քբանէ
ի կերպով կատարեց սիրելի աղջիկս ,
մեր վիճակ շատ զարմանալի է , զի կե
նոց մէջ մահ կը նշմորուելը , ու մահ
հուան մէջ Տշմարիտ կեռնք , Բնապէս
որ մեր տնական զուարձութիւնը ա
զատ չէ տրամաւթենէն . ու նոյնպէս
մեր տիսուր տրամաւթիւն անգամ մէկ
յուսուղիր բերկրութե բան մի կունե
նոյ , մարդուն և իւր սերունդի հա
մար Վատուած մսհ վճռեց ոյս սուր
սամիւլի խօսքով թէ հող էիր և ՚ի հող
գարձիս ուստի որ եղար : Բայց միւս
կողմէն Վուամը եղաւ մենէ մէկին պէս
սրով յայտնի կերեւի թէ մեր նախա
հօր անկումն պատճառ տուաւ , եւ
՚ի գութ թերաւ մեր ամենաբարի փրո
կիչ որ ըլլայ մարդ և զմեզ փրկէ իւր
սիրով ու իւր անրիծ արիւնով , Այրե
լի աղջիկս մենք արդ փրկուած ենք
Յիսուսի Վրիտաստի շնորհիւ , մեր
նախահայր ու նախահայրը Վատուած
ըլլալու բաղձանքով իրենց անմեղ
կեսներն ալ վրայ տուին մահը Նաշո
կեցին շատ վիշտեր տանէլն զինի .
իսկ մէնք թշուառութեան մէջ և մահ
կանացու ծնանք , բայց Յիսուսի ա
րիւնով և սիրով աստուածացանք . զի
երբ սուրբ սրոտով ու անկեղծ հաւա
տով Յիսուս Վրիտաստի մարմին և ա
րիւնք կը ճաշակենք անոր հետ կը մի
անոնք , երբ անոր հետ միանանք , նո
Վատուած է զմեզ ալ Վատուածց որդի
կառնէ , զի նորը իւր սուրբ խօսքով

կը վիայէ , այն որ խմ մարմինը կուտէ ու խմ արիւնը կը խմէ՝ որն ևս պիսի տամ , անիկայ իմ մէջ կը բնակի և ես անոր մէջ : Ասոր համար է աղջիկս որ ես քեզի պատուէր կուտամ որ սիրտդ սուրը պահես ու խիղճդ մաքուր , մանաւանդ հազրդութեան օրերը , որով Աստուծոյ սիրելի որդի կը լինիս , անոր քով կին էրիկ մարդ մէկ է :

Ասոնք խմ խօսքերուս միջանկեալն է , ու պէտք է ասոնց տեղ ասոնց վը րայ նորէն խօսիմ , այսքան խօսեցայ որ սիրտդ չը տիրեցնես մեր նախումօր անկման համար մեր երկրորդ մայրը , անարատ և անխառն կոյս Վարիամը , Յիսուս Քրիստոսի մայրը , Աստուածածին , իւր երկնային վարքով անբիծ և սուրը սրտով մեր հին վիճակը իւր որդւց շնորհիւ փոխեց մենք նորոգուած ենք Յիսուս Քրիստոսով . ուրախ եղբ աղջիկս փառք տուր այն փրկչին , ու օրհնէ անոր կոյս մայրը խնդրէ Յիսուս սէն որ իւր մօր քնաշ խորհիկ շնորհներէն գէթ փոքրիկ կաթիլ մը բո՞ւ մէջդ դնէ : Ո՞եր խանձարուր տեսար , մեր սկիզբն նկատեցիր . մեր դրամստի կեանքը շօշափեցիր , ու մեր անկումն լոցիր , մեր խեղճ նախամայր ու նախ սհայր դրախտէն արտաքսած տեսար , իմ աղջիկ մօտիկցար անոնց , քու որդիական խոնարհութիւն ցոյց տուիր անոնց . ոչ , ես զքեզ մտօք սիբորի տանեմ անոնց քով , ու անոնցմէ սկսելով մինեւ պիսի բերեմ հասցնեմ զքեզ այժմ ուր ենք նորէն հոն , կուզես աղջիկս թէ ոչ , քու սիրալիր ժամփոր , ու սրտիդ ձըկտումը կը խնդրէ որ պատմեմ , ես իմ ծնուղական պ օրոքը կը կատարեմ ու դուքու որդիսկան հնազանդութիւն ՚ի զիւրալութիւն կատարէ : Կհացին երկրագնդիս վայ , մի միայն երկու մարդ և անոնց ձակատն ալ գի-

տես թէ խորշակեր է մէկ խոր մոտած մօւնքէ մը , մէկ անդին կորուստէ մը սիրելի նախամայրը թալիացած ուժաւ թափ կրթնած է հսկայ ու սիրադէմ նախահօր ուսմին , իւր ոսկեհեր մաղերը նախահօր ոսկեմ ալեաց կը խառնելովք , ասոնք երկուքն ալ իւրեւ երադէ սմափած աչքերնէն կայ բակներ կը սահի պարզ և սուրը դէմ քերէն կ'իջնէ ու բիբերնին սեւեռած են այն տեղ , ուրկէ կեանք եւ մահ բզիսց իրենց , ուրկէ սէր և վիշտ առին դուրս ելան , անշուշտ այս երկու չքնաղ արարածներ , նորանոր կիրքերու տեղի կուտային ոսկոսկել իրենց մէջ . ատոելի աչք կը դիտէին իրենց դարանակալ օձին , ըղձանօք կուզէին եղեմ սաստիկ սիրով կը սիրէին այն չայրը , որ զիրենք ստեղծեց ու իրենք պատմեց , և խառացաւ նորէն սիրելու , կը սիրէին և զիրար փախադարձ սիրալի : Այս խեղճ արարածներ իրենց թշուառութեան ու իրենց սրխալման սաստիկ վիշտը տեսան իրենց մեծ որդւոյ անդմութեան ատեն . դեռ երկու որդի ւնեցած էին ու այս երկու որդւոց իրենք պատուիրեր էին թէ պէտք է մեր երկնաւոր Նօր , մեր բարիարարչին , երախտահատոցը լուսամար սեղսն շնել ու անոր առաջ Աստուծոյ աղօմէք ընել , ու ձեր վաստակէն ձեր սրտի համեմատ անոր բարի նուերներ հանէք ու պատարագ ընէք ձեր արմուեաց . այն մեծ ու վատ որդին իւր վատ սրտին համեմատ վատ պատարագ տուաւ , ուստի երկնաւոր Նօրը ընդունեց , իսկ փոքրիկ որդին իւր սուրը սրտին պէս ընտիր պատարագ նուեիրեց , որն Աստուած ընդունեց , այս ընդունելութիւնը մեծին Կայէնին ցաւ եղաւ , ու նախանձը շարժեց իր հարազատին վասոյ , հուսկ ապա իւր սիր ՚ի գործ դրաւ իւր անմեղ եղ-

բայր Աստուծոյ սիրելին՝ Վրելը մեռցուց, մեռաւ անմեղը, ոչ մէկ ծնողի մը աւելի հարուած տօւող, ոչ ինչ բան չկայ, եթէ նչ իւր սիրելոյն մահ. ինչ մահ սիրելի աղջիկս, այս տեղ գը ժուար է խօսիլ, զի իրենց վրայ սահմանուած վճիռը կը տեսնեն մեր նուխահայր ու նախամանցր իրենց սիրելոցն ճակտի վրայ ու իրենց մէծ որդւոյն ձեռքէն ու սիէն հասած. Վյու տեսարան քու փափուկ սրտին ու աչքին առաջբերելուս, սիրելի աղջիկս, պատճառ ունի, նախ՝ պատմութեան մասըն է պէտք է խօսիմ, երկրորդ տեսնես և իմանաս թէ չոր և վատ սիրտ կրել ինչ գէշ է, ու անոր հետեւանք սրբան ծանր, կայէն վատ կայէն իւր սուպր սիրոյ համար չէր կրեր, այլ ատելութեան, իւր միտքը առ Վատուած չէր հաներ, այլ առ չարութիւն, նախանձը ինքը կը լափէր եթէ եղքօր, իւր անմեղ եղքօր արիւնը ըլթափէր.

Ուռաւ Վրել ու անմիթմար լացին մեր նախածնողը իրենց վճիռը իրենց գառնուկին վրայ տեսան ու սոսկացին, գու իմ գառնուկս իմ սիրելի աղջիկս, սիրուգ մարբէ Աստուծոյ առաջ առաջ աղօթելու ատեն՝ որ հաճութեամբ ընդունէքոյ աղօթից նուերը, միշտ անմեղ կեցի՛ որ գուցէ մէկ ախտին տեղի տաս, երբ մէկը մանէ սրտիդ մէջ մէկաներն ալ կը վիստան որդի կայէնին պէս հարավոտասպան կը լինիս, նախ հոգիդ ներագ մեռցը նելով, և ատա ընկերիդ ունեցած, և Ութ որ միիթարութեան որդի լատեցաւ, ու Վատուածը այս Ութայ որդւոց Վատուծոյ որդիք կանչել ուղեց իւր ճամբռն մէջ քալելուն համար, ու կայէնի սերնդին որդիք մարդկան անուն սւնեցան, այս կայէնի ցեղի մէջ արհեստաւորներ եղան, ու Ութայ ցեղի մարդկան անունները, բոլորն ալ ջուրին մէջ խզառեցան, ու լծարդար նոյեանք ապրեցան, Վդամաց դրախտէն ելնելէն երկու հազար տարսան մօտիկցած էր երբ այն ամբարը ընդհանրական կորուսոր հասաւ.

Եայ ցեղի մէջ շատ բարի մարդիկ. Ենայիք այնքան սիրելի եղաւ մեր երկնաւոր Նօր որ երկինք տարաւ կենադանուցին. Եայ վիրշին Ութայ որդւոց մէջ բարեպաշտ և երկիւզած, անխառարն որդւոց մարդկան, զի Վատուած պատմութած էր, որ Կայէնի ցեղի հետ խնամութիւն շննեն ոչ աղջիկ տան և ոչ առնեն, բայց Ութայ ցեղը անոնց գեղէն խաբուելով շատն մուցան այն պատմուէր, ուստի մեր բարի արարիչն ալ իւր խնամքը չափաւորեց, և անոնք օր աւուր վրայ իրենց չարիք շատցուցին, ու Վատուծոյ արդար ցասումն կանչեցին, ջրհեղեղ տուաւ բոլորը Ծնծեց, արդար Նոյ և իւր տունը ապրեցան կենդանեաց թռնոց տեսակները իրենց հետ. Վյու ամբարշտութեան մէջ շաղաղուած հսկաները մոլութեան ամանները, բոլորն ալ ջուրին մէջ խզառեցան, ու լծարդար նոյեանք ապրեցան, Վդամաց դրախտէն ելնելէն երկու հազար տարսան մօտիկցած էր երբ այն ամբարը ընդհանրական կորուսոր հասաւ.

(Վարանակութիւն.)

Ա.Պ. Վ.

ՄԱՐԴ ԿԱՏԱՐԵԱԼ.

Բնութիւն զօյք ամբիծ գլեալին
և ամենակատար ՚ի միջ բերել ու
ունի.

ԳԼՈՒԽԱՐԳԱՑ

Կամ բնութիւնը կամ պատմական օրէնքը և կամ գործնական դաստիարակութիւնն է որ մարդու գլուխին անբիծ և ամենակատար կ'ընէ:

Եթէ ըսենք բնութիւնն է որ մարդը գլուխին ամբիծ և ամենակատար կ'ընէ, բնաւ մէկը, որ մարդկաւթեան